

## ԾԱՌԵՐԸ ՔՈՅՑՐԵՐՍ ԵՆ

Ծառերը եղրերս են,  
Երկիրը իմ մայր.  
Պիս' ապրիմ անոնց մէջ  
Ես յաւերժաբար:

Ըմպեմ պիտի անվերջ,  
Ես արեւուն ըողն,  
Զեփիւռը պիտի տայ  
Ինձի սիրոյ դողն:

Աօսդերը պիտի միշտ  
Ժըպտիմ ինձ' վերէն,  
Երկիրը պիտի զիս  
Սնվերջ օրուէ:

## ՔԱՌԵԱԿՆԵՐ

Կարօսով անհուն կ'անցնիմ ես ահա,  
Կ'անցնիմ, Երազիս Աերմը զէք մընայ.  
Վաղը նորեկի մ' սիրտին մէջ ինկած,  
Անի, պըտղառու Մառ մը բող գատնայ:

Կ'ընգունիմ որ կայ Ոյժ մը գերազոյն,  
Մի՛ սպասեր սակայն անկէ օգնութիւն  
Զեւերըդ ծալլած. անձեւ կու տայ Ան,  
Հողն ալ անպայման պէտք է հերկես դուն:

Եղափոխութիւնն օրէնքն է կեանի,  
Զեւափոխութիւնն՝ վըսեմ բըռիչի,  
Ճիզն, որ կը բըսի նախ պատրանք մը սին,  
Բայց տակաւ թեւեր կու տայ մողէզին:

Մարդն որպէսզի վեհանայ,  
Պէտք է որ այրի.  
Մնխիրը վարը մընայ,  
Լոյսն վերէն փալլի:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ